

Ո.Կ.Ա.Մ.Օ.Յ Ա.Ն.Գ.Բ.Ա.Դ.Ա.Ք.Ա.Խ.Ի.Խ.Ի.Ն.Ե.Բ

ԱՐԻՎԵԼԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ ՀԱՅ ԵՎԱՆԿԵՑԻՈՒԹ. — Քրիստոնէական Եկեղեցւոյ անդրանիկ և գլխաւոր յիշատակարաններու մէջ, Գործ Առաքելոց, Պօղոսի եւ միւս առաքեալներու Փուլուր և Առյանուրեան Գրիք, ուր առաքելոց գործունէութիւնը կը պատճենի, չէ յիշուած յանուանէ Հայոստանի մէջ քարոզող առաքեալի մը անսունը: Վերայիշնակ աղբիւրներէն որոշ կը ցուցուի թէ հրեայ-քրիստոնէութեան կեդրոնն էր Երաւանական պատճին, և անոր գլխաւոր գէմքը՝ Յակովոս Տեաննելիքայր: Ասորիքի քրիստոնէութեան առաջին կեդրոնն եղաւ Անտիոք, ուր քարոզեցին Պօղոս, Բանանարա և Պետրոս Խակ Փոքր-Ասիոյ և վաղնիքի Ելլագայի և Մակեդոնիոյ Եկեղեցիները Պօղոսի և իր գործուկիցներու ջանքիրով հաստատւեցնու:

Ժամանակի ընթացքին, երբ Եկեղեցական կազմակերպութիւններու մէջ ինքնուրոյն և ազգային զօրաւոր ձգուամեր և գունաւորումներ հետզնեաէ շշառուեցան, Եկեղեցիի վաւերականութեան համար երկրորդական փաստեր և ապացոյցներ փնտրուածուն, և առաջ եղաւ առաջականութեան և ուղղակի քարոզութեանց պատմութիւնները: Երբ առաքեական այս յաջորդութիւնը գլխաւոր պայման նկանուեցաւ աթոռներու գիրագանաւթեան, նայնիւ Յայներ՝ որոնք շատ հանճարեղ են առապելներու յիրիւրման մէջ, չկրցան ուրիշ հստօք գտնել իրենց առաքեականութիւնը հանգամանաւորող, բայց Եպիչնանէ Առաքեալի Ելխորները կ: Պոլիս փոխադրելով:

Այս ինդրով, Հռովմէի Եկեղեցին առաջինը պիտի ըլլար յայտարարու թէ ինք ուղղակի հաստատուած է Պետրոս Առաքեալի քարոզութեամբ և ծեռքով, թէ Հռովմէի կայսկառապանները կամ Պատիրը աւզիզ գծով յաջորդներ են Պետրոսի: Վերը յիշուած գլխաւոր աղբիւրներու մէջ առկայն որեէ յիշատակութիւն չկայ Պետրոսի Հռոմ գացած ըլլարուն: Այսպիսի իրազութեան մը կակնակալուէր որ գոնէ տկնարկաւած ըլլար Հռովմէինացւոց Մուլիքին մէջ, որ միակ վաւերական աղբիւրն է առաքելական դարչն մնացած Հռովմէի Եկեղեցիի ծագման մասին: Սակայն այդ Թուղթին հեղինակը Պօղոսն է, որ զայն կ'ուղղէ իր կազմակերպած Եկեղեցին:

Պատմական տաւեանները անբաւական են վաստակու Պետրոսի Հռովմէր: Առաջին դարուն պատմանող ոչ մէկ յիշատակարան ունի նման արձանագրաւթիւն մը: Այդ մասին եղած բոլոր վկայութիւնները կուգան թ: Դարչն վերջ միայն, և հետեւ բար արձագանքներ են աւանդութեան:

Կիւրեղ Երուաւազէմացին, օրինակի համար, Պօղոսի կ'ընծայէ Հռովմէ քրիստոնէացումը: — Ճեւ գարձուցանէր առաքեալն Պօղոս զթագաւոր քազուքացն զՀռովմէ մինչև ի կողմանս Սպանիացւոց քարոզութեամբ յօժարութեամբն ձգտելով (Կու. Ըն. 3):

Նոր ժամանակներէն, Հայոյ Տիւշէն, Հռովմէական Եկեղեցւոյ նույիրուած Եկեղեցական մը, հետեւալ կիրպով կ'արտայայտով իր մայրէնի Եկեղեցւոյ ծագման մասին: Շթէ աստուածային սերմը որոնց ձեռքով ցանուեցաւ այս հողին մէջ . . . ասիկա ամեններն պիտի չդիմուանք: Ինչ ինչ հաշիւններով, որոնք պատմականորէն վըստահելի չեն, Պետրոս Առաքեալը Հռովմէ կը տարուի կողդիսուի կայսրութեան սկզբանւորութեան (43) կամ նոյնիւ կալիգուլայի ատեն (39):

Պետրոսի Առաջին Թուղթին մէջ յիշուած Բարեկանը, արդի քննադատներու կողմէ ընդունուած ըլլարով հանդիրձ իրեն Հռովմէ Ս. Գրոց մատենագրութեան պատմաւթեամբ քարոզող բարձրագոյն քննադատութեան յայտնի ներկայացնութեան պատմաւթեամբ Պետրոսի առջական գործը՝ Յան Հայունի Առաքելութիւնը կը պատմականորէն Վըստահելի չեն, Պետրոս Առաքեալը Հռովմէ կը տարուի կողդիսուի կայսրութեան սկզբանւորութեան (43) կամ նոյնիւ կալիգուլայի ատեն (39):

Հարազատութեան վրայ կասկածներ շատ աւելի հին են, Եւսեբիոսէն մինչև Սորգի Ծնորհալի: Այս վերջինը իր Կաթոլիկիայց Թուղթերու մեկնութեան գործին մէջ պարուժք կը զգայ պաշտպանելու զայն: Նոյնիսկ Պատրոսի Հռոմ երթայլուն ի նպաստ պատմագիրները չեն կրցած ճշգրիտ թուական մը նշանակել այդ երթին համար: Ժամանակագրական այս անստուգութիւնը կը տիրէ ոչ միայն Պատրոսի շուրջ, այլ նաև իրեն յաջորդ նշանակուած ինը Պապիրու թուականներուն շուրջ:

Պետրոսի Երուսաղմէնի մեկնելէն վերջ (Գործք, ԺԲ. 17), իր գործունէութիւնը պարզի և ենթադրի կապուած չենք գտներ: Խորհրդաւոր լուռթիւն մը իր մէջ կ'ումփսիք առաքելոց դասու այս ուշագրաւ և աղմկայարոյց հսկոն, զարժանալի սուսագութեամբ:

Երաւաղէմ կարելի չէ նկատել իր Աթոռը, որովհետեւ Յակոբոս Տևոտնեղօքը Աթոռն է ան: Ինչ կը վերաբերի Անտիոքի Եկեղեցին, Պատրոսը չէ վստահաբար հիմնադիրը անոր, նակառակ հան գտնուած ըլլալուն (Գործք, ԺԱ. 19-30 և գե. 1-3): Ինչպէս կ'երեք նոր կատկարանի դիրքերէն, Պետրոսի գործունէութիւնը Թափառական առաքելութիւն մը եղած է, առանց տեղական որևէ Եկեղեցիի հետ կապ ունենալու:

Պատմական ամէն գործ, իբրև զիվուած, ենթակայ է ժամանակի և միջնցի օրէնքներուն։ Զենք կրնոր ըմբռնել պատմական իրողութիւն մը, եթէ տուեալ ժամանակի մէջ զետեղուած չէ։ Դէպքի մը նկարուգիրը այն ատեն միայն ամբողջական է, եթէ զայն կարենանք ցուցնել ոչ միայն ըստ ինքեան, այլ նաև զայն ընդգրիկ ժամանակին մէջ։ Եթէ անձ մը և դէպք մը տուեալ ժամանակէն դուրս կը մնայ և հոն կարենալ զետեղուելու համար իր ժամանակին չպատկանող վկայութիւններուն պատաժին կը կըթնի, կտսկածելի Կ'ընէ իր պատմականութիւնը։ Եթէ ուզենք քոնածիքերով կարկտան մը նետել այդ բացը գոցելու, ուրիշ բան ըրած չենք ըլլոր, բայց ապացուցելու նկուուած կորհտոննը միայն։

Նոյնիսկ Տերտուղիանոսի և Եւսէրիսոսի վկայութիւնները Պետրոսի Հռոմ Երթուլու և Քարոզելուն, մին Բ. դար և միւսը Դ. դար, կեզակարծ կը մնան և արձագանգներ են Գետրոսի շուրջ հիւսուած աւանդուրեան։ Առաջին դարու պատկանաց յիշատակարաններու մէջ երբ յիշատակութիւն մը չկայ այդ շրջանի կերպունական անձնուարութիւն նկատուող Գետրոսի մասին, թէ Հռոմ գացած ու քարոզած է, անկէ յիշոյ ըսուածները այլևս տանդութեան կալուածին մէջ կը մնան, իգնատիփու, Կղմէսէսի և նմաններու վկայութիւնները նոյնիսկ աւանդուրեան նկատմամբ եղած թուոցիկ խօսքեր են և պատման մակարած մը ճշուած անուններ։

Սիւս կողմէ սաման, կուրութիւն պիտի ըլլար կարծել թէ աւանդութիւնները զուրկ են ճշմարտութենչ, Անոնք միութեան անհրոտիշտ կամուրջն են անցեալին և ապագային միջն, Աւանդութիւնը ժողովուրդի յիշուրութիւնն է, որուն մէջ ժողովուրդ մը ինքըինքը կը տեսնէ ու կը պատմէ ամբողջաւթեամբ: Աւանդութիւնը տնդիր պատմութիւնն է, որ սերունդի սերունդ կը փոխանցուի: Ոչ միայն Եկեղեցւոյ, այլ նաև ազգերու ծագման պատմութիւնները մեծու մտսամք աւանդութիւնները վերջէն գրի առնուած արձանագրութիւններ են: Հոռովմի Եկեղեցւոյ հիմնադրութիւնը, Բ. Կարէն սկսեալ, Պետրոսի կը վերագրուի, և գորերու հաւատաք նուիրագործած է զայն, և այսքան միայն երբ Հոռվմէադաւան Եկեղինակները կը ճգնին աւանդութիւնը վերացելու պատմութեան, բռնաբարած կ'ունան նունին ու առաջ ու ու ու:

Ամէն զրոյց իրական հիմ մը աւնի իր մէջ, յետոյ միայն ժողովուրդին երկակայութիւնը նորանոր գրուազնի երով կը զսրդաբէ և կը ճոխացնէ նախնական կորիզը; Եթէ արդարեւ որոշ ատուգութիւն մը չունենար Ս. Թողէոսի և կոմ Ս. Բարքողիմէնոսի Հայոստան այցը, մեր նախնեց համար շտա գտուորին պիտի ըլլար զրոյցներ յերիբէլ առաքելականութեան բազմոնքով, Անչուշտ թէ իր արժէքն ունի Տերառազիտնոսի այն սրբազրութիւնը որով՝ իր «Ընդդէմ Հրէից» գրածին մէջ Գործք Առաք. Բ. Զ ՀՀրէաստանի բառը կը փոխունիկէ «ի Հայոստանի խօսքով, ինչ որ աշխարհնագրական գիրքով աւելի ճիշդ կը թուի իր տեղույն վրայ, Բնականաբար Հայոստան պիտի ընդունէր առաքելութիւն մը՝ իր բազմաթիւ Հրեայ բնակիչներուն համար մանաւանդ: Հայ Նեկողեցին գտան է իր առանդութիւնն ճշմարտութեան, որով հետեւ, ինչպէս այնքան ճիշդ կերպով ըսուած է, առաւնդութիւնը չի շնուրին Միջազգի է մետաստանի բարդ ժումուն ելլիլ և հաջարաւոր ատրիներու աւանդուրիւն մը հերքելու միտիւ, պատմութեան և քննադատութեան անհնանդ:

Կ'ընդունի՞նք թէ սրբազն այս աւոնդուքինը շատ յետո միայն գրի առնը-
տած է, միւս կողմէ սովորյն պատմական իրողութիւններ են թէ առաջին գարուն Ա-
ւանաբաննը քերողուած է ի Հայոց թէ քրիստոնէութեան արշալոյսին Հայուստան
Սահմատուկ անուն թագաւոր մը ունէր որ նահատակել տոււա իր Սահմատուխ աղ-
իկը, անոր քրիստոնեաց եղած ըլլալուն հոմար, թէ օտար աղքիւրներով հսաստա-
ուած ծանօթ արշաւածեն վլյուներ, տպացոյց են Հայուստանի քրիստոնէութեան, թէ
Սակեանց և Առէիսասոնց նահատակութիւնները պատմական իրողութիւններ են, նախ
քան Լուսաւորիչ, Հետեարար ո՞գ կոմ որո՞նց եղած են Լուսաւորչէն առաջ Աւե-
տիքան քարոզողները Հայուստանի մէջ, Հայոց սրբազն աւանդուքինը և կարգ մը
յիշատակարաններ Կ'ըսին թէ Թագէոս և Տարթաղիմէոս Առքեալները:

Հարէնցօն շատ լաւ գիտէ թէ քրիստոնէութիւնն առաջին չորս դարերուն հայերը անցիր ժողովարդ մըն էին, հետևաբար ոչ ոք իրաւունք ունի պահանջներու մեզմէ մեր քրիստոնէոցման գրաւոր պատմութիւնը եթէ չկայ գրաւորը, կայ առաջն աւանդականը, որ շատ անգամ իր էութիւնը մէջ աւելի ճշգրիտ է և անհարգափի, քան գրի առնուած պատմական դէպքերը, որոնց կողմանկալ և ըստ կամս յարմարցւած խնդրաթիւրումները ծանօթ են բոլորին, նոյնիսկ մեր օրերուն, վայրահաճ, միակողմանի և ձգտումնաւոր դատումներով առգործած պատմոգէտներու կողմէ, որոնցմէ մին է անտարօկիյա Հարէնցօն կոգին:

Աւանդութիւնը սր իրեն իրբե պատեռն աւճի սերունդներու մաքուր, տնկաչառ յիշողութիւնը, տաելի անազմրտ է շատ յաճախ, քան մագալաթներու մատուցածը ուղինիսկ Աւանդութիւնները, գրի կապուելիչ առաջ, սրբազնն աւանդութիւն մը մացին տարիներով, քայլ մենք կը հաւատանք անոնց հաւատառութենք երկիւզածութեամբ և յարանք:

Ս. Թափէսսի և Ս. Բարթողիմէտսսի ի Հոյս քարոզկուու ժաման Օրբաննեան Սըր-
բազանը կ'օգտագործէ կարգ մը վկայութիւններ։ Արգարի եղեսական զրոյցը նկա-
ռագրով աւելի հայցի քան օտար, անիորատակնելի աւանդութիւն մըն է, ինչ ձեռվ
ու որ եղած ըլլան քննուկան պատմութեան դասումները կ'օգտագործէ նոյնպէս
նաև իրուսի բաց ժամանանդ Խորենացիի և Թիգանանդի վկայութիւնները, որոնց ոչ
իրայն կը յիշատակն է։ Թափէսսի առաքելութիւնը ի Հոյսատան, այլև կը մատ-
անանք անոնց ուղարկենք մասաւ։

Հայոց ասոր գերբարձրակի վագաք:
Հարէնցօն կրկնելով Զ. Վազունիի առարկաւթիւնները, տևելի խստացած Առացումներով, Ս. Թողէքոսի վերաբրեկալ վկայութիւնները եղիսական առասպել մը Ինքառական համարական և առ որ առաջնորդան առ նարեցի հիմէ:

Եթէ պատմութիւն ըսկով պիտի ընդունինք զէպքերու անմիջական արձանագրութիւնը նոյն գէպքերու զերակատարներու և ականատեսներու կազմէ, ազգիր կեանքի ծագման մէջ նման բաներ գոյութիւն չունին: Նոյնը կարելի է ըսկը քրիստոնէական վաղեմի Նկակեցիներու ծագման համար:

Մէր Լորէնցօն, ուրանալէ վերջ Հայ Նկակեցւոյ տռագելականութիւնն Ա. գործուն, ինչպէս նաև Թագուսանգ և Բարթողիմէսոսով սկզբնաւորում յաջորդաթիւնը, իրեւ հնակեղութիւն իր այս վճիռին, կը զրկէ նոյնպէս հայ Տաղավուրդը, քրիստոնէութեան արշալայտն մինչև Ս. Գրիգոր Լուսաւորիչ, Աւետարանի լոյսէն, փերածելով Հայ աշխարհը իր մաքին նման անլայտ և իրավան անապատի մը:

Բիւզանդ Հայոց գործի սկիզբը Լուսաւորիչն 300 տարի տառաջ կը տանի, յոյարարելով թէ այս իրողութեան պատմութիւնն ող գրուած է. ոչ քրողութիւնէն Թագէսոի առագելայ և ի նորուն յելից և ի մարտիրոսութիւնէն մինչև ի կատարումն հանգստան ի ձեռա այլաց գրեցան (Յիւզ. Գ. Ա.):

Լորէնցօն կը մոռնայ թէ պատմական շրջաններու վերքերումները կը պահանջն զգուշաւոր վերաբերմունք, թէ բաւական չեն տեղեկութեանց ատազններ, համեմատական հզրակացութիւններ և անձնական ապաւորութիւններու նօթագրութիւններ, իր ուղած վճիռը տալու համար: Անցքերու և անձներու պաղ թուագրութեան հոտիւը, գէպքերու գասաւորումն ու վիճակագրութիւնը պատմութիւն չէ, երբ կը գորդի հառագայթումը ըլլալէ կենդանի անցեալին, վերածուելու համար կեսնի նաևնի կերպի:

Ժաղավուրդի մը անցեալը գիմագծելը արուեստ է և կը պահանջէ ներքնասան կարողութիւն, իրացամ, բայց մտնաւոնգ մտքի պարկեցաւածին, գործագրել կարենալու համար վերակառաւցման այդ գործը: Իր կոչկոռած մտքին հետ ինչպէս կրնայ հաշտեցնել Լորէնցօն, Տրգոտի կոռավորած երկրին մէջ տառաջ եկած այն արագ յիշափոխութիւնը, որ պիտի պահէր կարճ ժամանակաւան մը մէջ Լուսաւորչի քրիստոնէական քարոզութեան գործը: Հրանչք, թէ ոչ պատմական հասկնալի իրողութիւններ կը կազմէին այդ յաջողութեան գրաւականը:

Պատմական իրողութեանց ընթացքը ցոյց կուտայ թէ քրիստոնէութիւնը պետականացած չէ ինչպէս Մեծն կոստանդիիանոսի, այնպէս ալ Հայաստանի և ուրիշ երկիրներու մէջ, երկինքն իջած պատգամներու և կամ տեսիլներու պատճառաւ: Այլ այն տան միայն, երբ կորելի չէ եղած զայն ճնշել պետական ոյժով կամ հալածանելներով: Այլապէս Լուսաւորչի միջացած կասարուած գործէն քանի մը ատքին երգի, Հայաստանի ի վիճակի պիտի չըլլար պաշտպանելու իր քրիստոնէութիւնը Մոփիմիանոսի գէմի: Որ կը նշանակէ թէ քրիստոնէութիւնը լոյնորէն ծաւալ գտած էր Հայ ժողավուրդի մէջ, սրան ջերմ բարիպաշտութիւնը կը գոյէ եւսերիս:

Մ. Գարագաչ, խօսելով Լուսաւորչի շրջանին եղած գործի վրայ, կը յայտարուէ թէ այդ գործը իր նախորդը ունի և եղածը երկու պատրաստութեան մը արդիւնքն էր: Արդէն կարելի չէր երեսկայիլ որ Ասորիքն ու Հրէտանանը Հայաստանի հետ գրկախառն ըլլալէ յետոյ, այդ զոյդ աշխարհներէն քրիստոնէութիւնը իր կասկը չփոխանցէր մեզի: Անկարելի է մտածել որ Լորէնցօն չդիտայ պատմական այ պարզ իրողութիւնները, որոնց հակառակ փորձը կ'ընէ ուտելով իր ուղեղը՝ ի հեծուկս ճշշ-

լորէնցօյի միացը ճշմարտութիւնները երեան բերելը չէ, ոչ ալ պատմական վկայութիւնները արժեորիշը: Այլապէս Մեծնութանի Մեծ Հայքի կոմք Փոքք Հայքի եպիսկոպոս եղած ըլլալու հարցը անգամ մը ևս խնդրոյ տուարկայ չէր ըներ, հակառակ այդ մասին յայտնի պատմաբաններու անոր Մեծ Հայքի եպիսկոպոս եղած ըլլալու վկայութեանց:

Գեցէր կը հաստատէ թէ եւսերիսի ակնարկած առ Հայոց, որուն Մեհրաւանի եպիսկոպոսին Աղեքսանդրոյ Դիոնիսիոս եպիսկոպոսը (248-262) Թուղթ զրից, Մեծ

Հայքի եպիսկոպոս էր Բատ Կոնիբիրի, Մեհրուժան Արծրունեաց եպիսկոպոս է և թէ իր օրով կազմակերպեալ Եկեղեցի մը կոր Հայոստանի մէջ, որուն հովուապեան էր ինքը:

Եթէ Մեհրուժան Փոքր Հայքի պարզ եպիսկոպոս մը եղած ըլլար, Դիսնեխոս անոր կարգին Փոքր Հայքի ուրիշ եպիսկոպոսներու ալ դրած պիտի ըլլարը Աղեքսանդրիոց եպիսկոպոսը ասկայն իր Թուղթը ուզզած է Հայոց Եկեղեցւոյ պետին, և Եւսեբիոսն ալ ճիշդ առուր համար է որ կարեռութիւն տուած և յիշատակած է այս համակը, իրեւ ծանօթ Աթոռէ մը ուրիշ ծանօթ Աթոռ գրուած Թուղթ:

Դուրեան Սրբազնն ալ կ'ընդունի որ Մեհրուժան Մեծ Հայքի եպիսկոպոս էր, վասնզի Գ. գարուն Փոքր Հայքի մէջ կարելի չէր ո՛չ զուա հայ բնակչութեան կեղծրոններ զատորաշել և ոչ յայն եպիսկոպոսական աթոռներու միջն ազգայինորէն ուրաց աթոռի մը զոյութիւնը հնթագրել Նսյն Եւսեբիոսը իր Ապացուցութիւն Աւել առաջի գործին մէջ երկիրն Հայոց կը յիշատակէ Պարսից և Պարեւաց հնա քսվ քովիր իսկ Եկեղեցական Պատմարեան մէջ՝ Պարսից և Մարաց մէջէ: Հետեւաբար պատմական այս շատ յստակ տուեալներէն յիտոյ, ըսել թէ Մեծ Հայոց մէջ Գ. գարուն եկեղեցիներ չկայցին և թէ Մեհրուժան Փոքր Հայոց եպիսկոպոս է, երկաթագիր յիմարութիւն է, չըսելու համար ուրիշ բան:

Կորէնցօն գիտէ թէ պատմական նոյն գէպքը, նկարագրաւոծ մէկէ աւելի պատմիչներու կողմէ, երբին մեզի կը ներկայանայ զանազան փոփոխաներով, շատ յաւ ձախ իրորու անհամապատասխան և ներհանկ ըլլալու տատիճանն Հեղինակներու այս մէկէ աւելի եղագացութիւնները և այլանդուի ու գիտամիտաւոր մէկնութիւնները տուիթ կուտան չարածիտ Խորէնցօններու որ իրենց ըսելիքը բռնողզրօսն, համառայն իրենց նախընտրութեան:

Փալսվ ժամանակակից կոմ յեանագոյն օտտրազգի հեղինակներու վկայութեանց, անհնաք շատ յունախ կը գոհանան գէպքերը յիշատակելով այնպէս, ինչպէս կը հուատան թէ անհնաք պատահած են:

Ցեառ պէտք չէ մոռնալ որ մեզի հոսած ձևագիրները, գարերու ընթացքին, յաջորդական բազմութիւ ընդօրինակութիւններ ունեցած են, որոնց մէջ յաճախ գիտամիտաւոր փոփոխաներէն ներմաւծաւած են: Ընդօրինակիշները, անտարակոյս, զերծ չեն հզած նախասիրութիւններէ և արժատացած համոզումներէ, պատմական անձերու և անցքերու վերաբերմամբ: Միջին գարուն մանուռանդ, ընդօրինակողները տպատմթիւն կուտային իրենց նման փոփոխութիւններ կատարելու, տանց որ և է խզանարութեան:

Մեր ճին զատմիշներէն Ղազար Փարագեցին, ակնարկելով Փաւատոսի պատմաւ թեան, կ'ըսէ թէ մէկէ աւելի անվայիլ հատուածներ կան անոր մէջ, որոնք նեղինակի կողմէ գրի առնուած չեն: Հետազային, կը յուեկու, կարգ մը իմուսակ և ներհանկ չափազանց զատկան ըլլալու մասնական և հոգերանական առեւալ աներով և պատմաբանի նուրբ հոտառութեամբ գէպքերու շղթան մատահան չըներու և պատմաբանի նուրբ հոտառութեամբ գէպքերու իրենց պատշաճ տեղը գետեղելու, որպէսզի մեր գուրու ձգուած կարեւոր օգոնիները իրենց պատշաճ տեղը գետեղելու, որպէսզի մեր վերբերութեան պատմութեան ընդմէջն նոր պատմութիւն մը եղած ըլլան, ինչ որ կը փորձէ ընել այնքան ճարտարաւթեամբ ամբարիշա Լորէնցօն:

Լորէնցօն իր պղասոր աշխատանքը կը շարունակէ Հայոց Եկեղեցւոյ գէմ, չընդունելով Լուսաւորչի ծագման, կեանքի և գործաւնէութեան սառագութիւնը, առարկելով թէ Գ. գարու պատմանոց օտար ազբիւրներ կ'անգիտանան զինքը Տակամին լիզ կ'անգամ կը նկատէ Ուկերերանի ներբազը իր մասին, ինչպէս նուե անհարազան: Ա. եփկիզծ կը նկատէ Ուկերերանի ազբիւրները, իրենց ըստ կամու վերակարծ կը բեմի աղօթքը, ուր կը յիշատակուի Հայոց Սնուրը: Ենաոյ, ըստ կամու վերակարծ կը համարի Ագաթանգեղոսի, Խորենացիի, Զենոն Գլակի և Փաւասոսի Վկոյսւթիւնները բազմաչարչար Սուրբի ծագման և գործաւնէութեան շուրջ:

Լորէնցօն չ'անդրագառնար թէ ուրանալով այս վկայութիւնները, սրոնք մեզի ժառանգ կը մատն պատմութենէն, անուղիղ և անժիս համորած կ'ըլլոյ այն անձերը որոնք պատմեցին զանոնք, իր այս բնիացքը, մարդկային արժանապատռութեան զիանները անարդելու խորդախ կշիռ մրն է, որ միշտ պիտի խորէ զինք զարծուեղը: Տորտկուսիլր այսպանելիք չէ անշնչառ, նոյնիսկ իրաւունքը պատմական քննուդարձն, սակայն ըստ կամս մեկութիւնը և յայտնի ուրացումները մեղքերու բանգոյնը կը նկատուի: Լորէնցօն այդ մեզք է որ կ'ըմբռչինէ իր աղջառ չերիփու:

Սակայն նոյն այդ պատմիչները, ճրաշիւք իմի, կը գտանան սառավապատճեմ, երբ անսնց ըստանիներէն կարելի ըլլոյ, իրը թէ, ապացոյցներ հոյթայթել կնառիսից և ասով Հռովմի Աթոռին Հայոց վրայ ունեցած զլիաւորութեան: Այս պարագային Լորէնցօն կը պայծառանայ, կը հայանայ, իր կարկամ ձեռքիրը ծափ զարնելու կը պատրաստուին: Խորհնոցին, Աղտաթանգիզոս, Փաւասոս, կը վերածուին ծշմարտախոս զիաններու, Լորէնցօն պատրաստ է զանոնք ճաշի ճրաւիրելու իրեն հոսովէտառաւներ և անսնց հրամցնելու ընտիր հոնիլոնի և մահարնի, Քիանիլի ձերմակ զինիսպ:

Նորէն կը կրկնենք, ինչ որ բազմաթիւ անդամներ ըստուծ է, թէ Հայ Եկեղեցոյ անկախութեան խնդիրը, որուն գէմ նոր չէ Հռովմի և իր արրանեակներու անհանգութեանը թիւնը, ոչ Հռովմի Պապէն թոյրատրուած էր, ոչ ոչ կնառիրու արքեպիսկոպոսի սահմանումով՝ բազմաշարչար Հայրապետը Հոյ Եկեղեցւոյ կը լծէր ինքինքը այդ տատքելութեան:

Ս. Գրիգոր Լուսուորչի քարոզութեամբ երբ Հոյ Եկեղեցին անդում մը ևս կը նախանար ու կը պայծառանար, Հայ տաղանին և Ժողովուրդը լոկ փափոք ունիցան «հովիւ կացուցանել» զինքը, սրովհան Հայոց տշխարհի եպիսկոպոսը (հոււանար Մեհրուսան) զայ գացած էր այն հալածանքին, զոր Միծն Խոսրով յարուցած էր վեցինը տարիներուն:

Գալայ այն ձեռնադրութեան, զոր Սուրբն Գրիգոր ընդունեց կնառիրոյ Ղեռնդիսսա արքեպիսկոպոսէն, սրեւ է հպատակութիւն յանձն առած չէր կրնար ըլլոյ, վասնզի այն աշխարհը որուն մետրազալիս կոմ կոթողիկոս կը կարգուէր Լուսուորիչ, արդէն ունիցած էր նախապէս իր քահանայական ձեռնադրութեան չնորնը Թաղէսս Առաքեալի միջոցու, բայց գժրախա պատահարներ, գուցէ ժամանակուն մը համար, խօստ էին նուիրապետական այդ շղթան: Եղածը պարզ քահանայակեալութեան նոր ապաւթեան նոր ապաւթեան առաջարկութեան նոր ապաւթեան առաջարկութեան մը էր, սակայն պարզաբար առաջ եկած:

Բմէն անսնք սրոնք տեղեակ են Հայ Եկեղեցւոյ պատմութեան, գիտեն թէ Բաղկեցոնի ժողովէն առաջ մեր Եկեղեցին ոչ թէ Հռովմի գահին, այլ Յանաց Եկեղեցին հնա յարտիրութեան մէջ էր Հետեաբար անհիմ են այն կասկածներն ու ուարկութիւնները, թէ Լուսուորչի իր ձեռնադրութեամբ դրած ըլլոյ ինքինք Հռովմի Սեղբեատրոս Պապի գաւազանին ներքեւ, եթէ նման հպատակութիւն մը գաշնադրուած ըլլոր, ինչ պատրանք մեր նախնեաց համար՝ որոնք իրենց ներքին անկախութիւնը ապահովելու կը նկրտէն: Մեր նախնեաց մտքէն շատ հեռու էր կազկած մը իսկ ունենալ առար մտսին, զի Լուսուորչի ընտւ խորհած չէր Թաղէսսի առաքեալան վիճակը ծախել Ս. Պիտրոսի Աթոռին:

Հետեաբար ծենադազամիտ և բանազօռ ճիգ է յայտաբարել թէ Հռովմէագաւան եղած է Ս. Գրիգոր Լուսուորչի և իրմով՝ բավոնդով Հոյ ժողովուրդը: Այս հուսառասամը ուրիշ բան չի նշանակեր, բայց անտեղեակ լինել, Լորէնցօյի հետ, Հայ Եկեղեցոյ պատմութեան և աւանդութեան, ցասկելով նախ Հայտատանեաց Եկեղեցւոյ երեք դարերու վրայէն, ուրանալով անոր առաքելական ծագութիւն ու ուարքելու յաջորդութիւնը, անգիտանալով Թաղէսսի և Բարթողմէսսի քարոզութեան պատվն ու արգասիք եղող Հոյ Եկեղեցին:

Ս. Գրիգոր Լուսուորչի թէ գարու սկիզբը անոնց յանած սերմը աճեցնող մըն է լոկ: Հռովմէագաւանները սակայն սկիզբէն ի զեր այս իրսպաւթիւնները ընդունի չին ուղած, Լորէնցօյ կողիի հետ յայտաբարելով թէ Լուսուորչի, Հոյ Եկեղեցւոյ

զիմանքի բարեւ, իր իշխանութիւնը առած է Հռովմի Սեղբեստրոս Հայրապետէն, թէ ի՞նչպէս, "որ չէ Կարեկորու

Հայ Եկեղեցւոյ հիմնադիրներն ու տառջին լուսառորդիչները եղած են Թագէսոս և Յարթողիմէսոս Առաքեալները, Հայ Եկեղեցին մաս կը կազմէ Յիսուս Քրիստոսի մի, Անդիմաւական Առաքելական Սուրբ Եկեղեցւոյն, ըլլաւով ամենէն վաւերական անգումը Քրիստոսի Տիեզերական Եկեղեցիին բանիւ և գործով, իրաւամբ և արդեւամբ վասնգի տյն բոլոր Եկեղեցիները, որոնք Կ'ընդունին Տիեզերական երեք առաջին ժողովները և կը գուանին անապահէ խմբագրաւած ու հաստատաւած Հաւատամերը, նոյն արդ Հաւատամաքին մէջ ստորագրուած Մի, Անդիմաւական և Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ մէջ են:

Հորէնցօն շատ լու գիտէ Ընդէ. Եկեղեցւոյ Պատմութիւնը: Գիտէ թէ Քրիստոսի Եկեղեցին մի էր ո՞չ անոր համար որ այս կամ այն եպիսկոպոսը կը ճանչնալիքն գլուխ կամ պետ, այլ որպիշետեւ ամէն տեղ տռափելական քարոզութիւնը հաստատուած Եկեղեցիները մինչոյն հաւատքը կը գաւանէին ի Տէր: Մի էր Երւանազէմի Եկեղեցին՝ ուր քարոզեց նոյնինքն Յիսուս, Աստիսքի Եկեղեցին հետ՝ ուր քարոզեցին Պօլսո, Բառնորսոս և Պիտրոս, մի էին Կորնթոսի, Խոնիոյ կամ Հովովի Եկեղեցիներ՝ ուր քարոզեց Պօլսո, Եփսոսի Եկեղեցին հետ՝ ուր քարոզեց Յովհաննէս: Այսպէս նաև միւս բոլոր Եկեղեցիները, ուր ըստ պատմութեան կամ աւանդութեան քարոզեցին Առաքեալներ կամ անոնց յաջորդները: Այս միութիւնը ու եւ Առաքելութ մը պայմանաւոր չէ, այլ ուղղակի քրիստոնէական կրօնի գրադապետութիւնէն կ'առնէ իր ծագումը:

Այս բնույթի կարուղին եկեղեցւոյ հատկութեար կը նկատէ Ս. Ղաւառարչէն մինչեւ Միջն Սահմանի և Կարուղիի ըստի կը հասկնայ Պետրոսի վրայ հիմնուած Եկեղեցին. Հակատքար այս բոլոր եկեղեցիները որոնք Պետրոսի վրայ հիմնուած չեն, հակա- կաթողիկէ են. Այս կը նշանակէ թէ ո՞քան տակն Լայ Եկեղեցին անջտա կը մնայ Հռովմի Եկեղեցիէն և չ'ընդունիր Պետրոս Առաքեալին վրայ հիմնուած Եկեղեցին գլխաւորութիւնը, հերձուածոյ է:

Առաջնային մասնակիութեան համար թէ որքան ատեն որ Հովամի Եկեղեցին միայն ինքինք Մի, Կարուղիկ և Առաքելական կը կարծէ, ատադ իսկ կ'անջամաէ և կը մեկուսացնէ ինքինք զիրոյիշեալ Ընկանաւականութենք, վասնզի Եկեղեցի մը որքան ալ մեծ և զօրաւոր ըլլայ, առանձին չի կրնար ներկայացնել Նիկիական Հաւատագի մէջ սահմանառութ կեկցեցին:

Հռովմի Եկեղեցին մէջ Քրիստոնեալքրիւնը կաղապարուած է Պատվականութեան վրայու Այս կաղապարուին, առևէի ճիշդ գաղափարին հետ չեն հաշտաւած միւս Եկեղեցիները և պիտի չկրնան հաշտաւիլ որ և է տան, և այս խօկ պատճառու Հռովմի Եկեղեցին տակաւուին Երկար ատեն ինքնանջառ պիտի մնայ միւս բալոր Եկեղեցիներու հղուարտական միւս թենէն և համագործակցութենէն:

Հակառակ Հռովմի Եկեղեցին մեծութեան և սյժին, տնիկա տակաւրին իր հրաբուժութեան հերով կ'ապրի, և կ'որհամարհէ ինչ որ իրմէ չի բխի, ինչ որ իր կամքով չ'ըլլար քրիստոնէական աշխարհի մէջ, և բույս միւս Եկեղեցիները կը նկատէ իրեն բաժանեան և ոչ-օւղափառ:

(Gurnišubhīk' 2)